

է , կես գաւաթ ջրի մէջ եօթը ութը կաթիլ օղի գնել ու անով երբեմն երբեմն ակռաները խաղած՝ ընել :

Կերակրէ ետքը միշտ պէտք է բերանը լուալ , որ թէ մաքրութիւնը կը պահանջէ և թէ ակռաներուն անփուտ պահանութիւնը : Տաք տաք բան մը խմելէն կամ ուտելէն ետքը մէկէն ակռաներուն պաղ բան դպյունելը վնասակար է :

Դէաննն ալ կարծր բանով մաքրելու ատեն ամենայն զգուշութիւն ընելու է որ ըրբայ թէ մէջի թմբուին մաշկը ծակի . վասն զի անով շատ մարդ խուցած է :

Ուատուըներուն ըղունգները ինչ ձեւով կ'ուզէ նէ մէկը կրնայ կտրել , բայց ոտքերունը անանկ չէ . ոտուըներունը միշտ քառակուսի պիտի կտրուին և ոչ երբէք կէս կլոր ձեռվ , որպէս զի ըղուն գին երկու ծայրերը քովի մներուն կը պած ըլլալով չածին ու անոնց մէջը չմտնեն որ սաստիկ ցաւ կը պատճառէ , քալելու արգելք կ'ըլլայ ու ետքը ինչուան վտանգաւոր բորբոքումն կը պատճառէ :

Ավազի ժողովուն դեռ :

Գուրսնաւծի բժիշկին մէկը կ'ըսէ թէ բարակ ծեծած պաղեղը ոչ միայն փառած ակռայի մը ցաւը կ'անցունէ , այլ նաև փառութենէ բացուած խոռոշ կը գոցէ : Ուստի , կ'ըսէ , որուն որ ակռան փառեր է կտրած գրչի մը ծայրով մէկ կամ երկու ցորենահատ ծեծած պաղեղ լեցունէ փառած տեղը , քանի որ պաղեղը կը լուծուի ցաւն աւ կ'անցնի : Եւ թէ որ ցաւը նորէն սկսելու ըլլայ , պէտք է այս գործողութիւնն ալ կրկնել , որ շատ չանցնիր ցաւը բոլորովին կը կարէ ու փառութիւնն ալ կը դադարեցունէ :

1. ՏՀ. Կորիւրա Էլիք :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՆԱԽՈՒՂՂՈՒԹԻՒՆ

Լողացոյց և Հողացոյց :

ՈՐ և է մազնիսոտած ասեղ մը օգուն մէջ ազատ կեղբոնէն կախ թողլով կը տեմսենք որ մասնաւոր ուղղութիւն մը կ'առնու , և միշտ հորիզոնին մի և նոյն կետի մը կը նայի . այսինքն՝ իրեն ծայրերը դէպ 'ի երկրիս բևեռները կը շրտկին : Առ թէ որ այս ասեղին դիրքը խոտորելու ըլլաս 'քիչ մը ժամանակ ասդիս անդին չօձալէն ետև գարձեալ առաջին դիրքը կ'առնու : Հոս չենք ուղեր այս բանիս պատճառը քննելայլ միայն մազնիսոտած ասեղին այս յատկութենէն առաջ եկած կողմնացոյց գործոցն վրայ քիչ մը կ'ուղենք խօսիլ , որ քանի որ չեր գըտնուած նաւարկութիւնը շատ դժուարին ու շատ վտանգաւոր էր և մեծամեծ փորձանքներու մէջ կ'ինար : Ուաղները նաւապետ մը որ ծովուն վրայ առանց առաջնորդողի մը միայն երկնային մարմինները դիտելով շամբայ կ'ընէր , չեր կրնար ցամաքէն շատ հեռանալ ու երկայն ժամանակ կորսրնցուներով հազիւ թէ քիչ մը տեղ առաջ կ'երթար . թող որ շատ անգամ ալ ասմերը երկնից երեսը ծածկելով նաւապետին աշքէն աստղերը կը խլէին ու զնաւը միրկաց և փոթորկաց ձեռքը կը մատնէին : Ի՞այց հիմայ կողմնացուցի օգնութեամբ նաւապետ մը անվախ միրիկներուն ու փոթորկներուն կը յաղթէ , անհուն ընդարձակութեամբ ծովեր կը կտրէ ու հեռաւոր և անծանօթ աշխարհքներ կ'երթայ ու կու գայ : Կողմնացուցի օգնութեամբն է որ նոր նոր աշխարհքներ գտուեցան և կը գտնուին , հեռաւոր աղքեր մէկմէկու ծանօթացան և իրարու հետ վաճառաց և ապրանաց փոխաղարձ առետուր կ'ընէն . մէկ խօսքով կարծես

թէ այս սլոտի գործին երկրիս երեսը ցրուած , անհուն ծովերով մէկմէկէ բաժնուած մեծամեծ ազգերուն եղբայրակցութեան կապ մը եղաւ :

Արոշ չի գիտցուիր թէ կողմնացոյցը երբ գտուեր է , և գտնողն ով է . երկար ատենընդհանուր կարծիք եր թէ ֆլաւիս Շիոյա անունով Մալֆիացին գրտած ըլլայ երեքտասաներորդ դարուն մէջ . բայց վերջին քննութիւններով իմացուեցաւ որ 1200էն առաջ այս գործիս ծանուցեալ էր Գաղղիոյ մէջ , և ուրիշ վկայութիւններ ալ կը հաստատեն որ ֆլաւիս Շիոյայէն առաջ շատին ծանօթ էր այս գործիս . ումանք ալ կ'ըսեն թէ կողմնացոյցը Արքոյ Փոլոյ Ա ենետիկեցի երեւելի ձանապարհորդը 1295էն Շենաստանէն Խրոպա բերած ըլլայ . բայց իր ձանապարհորդութեան պատմութեանը մէջ ամենեին նշան մը չի տար այս բանիս :

Հատերը կը հաստատեն թէ Վրիս տոսէ հազար տարիի չափ առաջ Շենացիք կողմնացուցին գործածութիւնը գիտէին , և իրենք եղեր են առաջինը մագնիսուած ասեղին զօրութիւնը նաւարկութեան մէջ գործածելու , և ինչուան հիմայ ալ իրենց կողմնացոյցը մագնիսուած ասեղ մըն է կտոր մը սընկենուոց վրայ հաստատած և հեղուկի մը մէջ դրած , ինչպէս ատենով Խրոպացիք ալ կ'ընէին . և հաւանականաբար քանի մը Ա ենետիկեցի ձանապարհորդը սոյն բանս տեսած ըլլալով 'ի դարձին իրենք առաջին անգամ սկսան Խրոպայի մէջ գործածել , որով կը ստուգուի կերպով մը այն կարծիքն ալ թէ Ա ենետիկեցիք գտան կողմնացոյցը : Խակ Վլախիրոթ կ'ըսէ թէ թէպէտ և Շենացիք 'ի հնուց գիտէին մագնիսին յատկութիւնները , բայց երկաթ մագնիսուածունել երկրորդ դարուն սկսեր են , և Շենաց այն զրբերը որ առաջին անգամ կողմնացուցի վրայ կը խօսին 1111էն վեր չեն ելլեր . որով կողմնացուցի գործածութիւնը Խրոպացւոցմէ քիչ մը առաջ սկսած կ'ըլլան , վասն զի Խրոպացիք երկոտասաներորդ դարուն սկը-

սան գործածել : Երբոր Ա ասքոյ Լամայ 1497 և 98էն ատենները արևելեան Նողկաստան հաստ , տեսաւ որ հոն տեղացի նաւաստինները մագնիսուած ասեղին գործածութիւն գիտէին : Կողղիացիք կը պնդեն թէ՝ կողմնացոյցը իրենք գտած չըլլան ալ , գէթ շատ կատարելագործեր են , որ և իրօք ալ այն պէս :

Ինչ և իցէ , կողմնացուցին հնարողն ալ մարդկութեան ուրիշ օգտակար բաներ հնարողաց անուանցը հետ մեզի անձանօթ մնացեր է . թէպէտ և կողմնացոյցն ալ ուրիշ գիտերուն նման հետզհետէ շատ կատարելագործուեր է :

Հիմայ նաւարկութեան մէջ գործածուած կողմնացոյցը կը որ տուփ մըն է , կեզրոնէն սրածայր պողպատէ սլաք մը կը բարձրանայ ուղղահայեաց՝ սրուն վրայ հաստատուած է , մագնիսուած ասեղը , որ դէպ 'ի բեկեռները դառնալու ատեն հետը մէկտեղ թղթէ կամանագէ բարակ շրջանակ մը կը պտըսցընէ , որ վրան հաստատուած է , և այս շրջանակին վրայ հորիզոնին խրաքանչիւր կէտերը նշանակած են : Խւ որովհետեւ մագնիսուած ասեղին ծայրերը միշտ բեկեռներուն կը նային , նցնապէս ալ շրջանակին վրայի բեկուային կէտերն ալ միշտ դէպ 'ի բեկեռները կ'ուղղին , որով շրջանակին վրայ նշանակած մէկալ կէտերն ալ հորիզոնին իրենց համապատասխանող կէտերուն կ'ուղղին , և նոր ալ ըլլայ՝ շրջանակին վրայի այս կէտերը բեկուաց կէտերուն այնապէս կը համեմատին , ինչպէս որ հորիզոնին վրայի ասոնց պատկանեալ կէտերը բեկուաց կը համապատասխանունեն :

Խակ այս շրջանակին վրայ զլիսաւոր 32 հաւասարաշափ բաժանմունք կայ , որ և հողմագիծ կ'ըսուին , վասն զի հորիզոնին որ և իցէ կէտերէն փչած քամիներուն ուղղութիւնը կը ցուցընէն , որով այն շրջանակը հողմացոյց ալ կ'ըսուի : Չորս զլիսաւոր զծերը հորիզոնին չորս զլիսաւոր կէտերը կը ցուցընէն , և են հիւսիս , հարաւ , արևելք և արևմուտք , և այս կէտերէն շնչած քամիներն ալ իւ-

բաքանցիւր կէտերուն անունը կ'առնուն : Ինչպէս հիւսիսային բևեռէն փշած քամին հիւսիսային հողն կ'ըսուի , որ մեր նախնիք յունական բառով ապաբառիս կ'ըսէին . հարաւային բևեռէն փշած քամին հարաւային հողն կ'ըսուի , կամ ըստ նախնեաց նորոս <sup>2</sup> . արևելեան կողմէն փշած քամին արևելքան հողն կ'ըսուի , կամ ըստ նախնեաց ապէլիոր <sup>3</sup> . արևեմուեան կողմէն փշած քամին արևմուեան հողն կ'ըսուի , կամ ըստ նախնեաց պէտիուն <sup>4</sup> :

Այս չորս գլխաւոր քամիներէն զատ , որ աշխարհքիս չորս կողմէն կը փէն , ուրիշ չորս երեւելք քամիներ ալ կան , որ այս չորս գլխաւոր կէտերուն մէջ տեղուանքէն կը փէն , և մասնաւոր անուանք կ'ըսուին հիւսիսային-արևելքան կամ բորապէլիոր <sup>5</sup> որ հիւսիսային բևեռին և արևելից մէջ տեղէն կը փէ . հիւսիսային-արևմուեան կամ ոլիմպիաս <sup>6</sup> որ հիւսիսային բևեռին և արևմուից մէջ տեղէն կը փէ . հարաւային-արևելքան կամ լիմպիաս <sup>7</sup> որ հիւսիսային բևեռին և արևմուից մէջ տեղէն կը փէ . հիւսիսային-արևելքան կամ լիմպիաս <sup>8</sup> որ հարաւային-արևմուեան կամ լիմպիաս <sup>9</sup> որ հարաւային բևեռին և արևմուից մէջ տեղէն կը փէ :

Այս ութը երեւելք քամիներուն աջ ու ձախ կողմէներէն ուրիշ ութը քամիներ ալ կը փէն և կ'ըսուին հիւսիսային-հիւսիսային-արևելքան <sup>10</sup> , հիւսիսային-արևելքան <sup>11</sup> , հիւսիսային-հիւսիսային-արևելքան <sup>12</sup> , հարաւային-հարաւային-արևելքան <sup>13</sup> , հարաւային-արևելքան-արևելքան <sup>14</sup> , հարաւային-հարաւային-արևմուեան <sup>15</sup> , հարաւային-արևմուեան <sup>16</sup> :

Իսայց այս տասնըվեց հովերը իրենց կողմնական ուրիշ տասնըվեց քամիներ

<sup>1</sup> ՏԱ. Եւլուը :

<sup>2</sup> ՏԱ. Գըղւէ :

<sup>3</sup> ՏԱ. Կիւն քըղւունու :

<sup>4</sup> ՏԱ. Պաթէ :

<sup>5</sup> ՏԱ. Փօրեալ :

<sup>6</sup> ՏԱ. Գարուել :

<sup>7</sup> ՏԱ. Քէւելլադ :

<sup>8</sup> ՏԱ. Լոպու :

<sup>9</sup> ՏԱ. Եւլուը-Դըւեւլ :

<sup>10</sup> ՏԱ. Կիւն քըղւունու :

<sup>11</sup> ՏԱ. Գըղւէ-Գարուել :

<sup>12</sup> ՏԱ. Պաթէ-Գարուել :

<sup>13</sup> ՏԱ. Գ. քըղւէ-Եւնաւմէ :

<sup>14</sup> ՏԱ. Կիւն քըղւունու :

<sup>15</sup> ՏԱ. Գ. քըղւէ-Լոպու :

<sup>16</sup> ՏԱ. Պաթէ-Լոպու :

ալ ունին , որ իրենց սեփականեալ անուն չունին , այլ քառորդին և իրենց մօտի քամին անուամբը կը կոչուին . զոր օրինակ հիւսիսային  $\frac{1}{4}$  հիւսիսային արևելքան՝ կ'ըսուի թէ որ հիւսիսային բևեռին ու հիւսիսային արևելեան կիտին դէպ 'ի հիւսիս եղած քառորդ մասին վրայ է . այսպէս իմացիր մնացած ներուն հետ մէկտեղ 32 հատ կ'ըլլան : Հողմագծից վրայ եղած հաշիւները հիւսիսէն կամ հարաւէն կը սկսին և կու գան արևելք կամ արևմուտք կը համնին , և չորս ութնական մասունք կը բաժնուին , այսինքն՝ հիւսիսէն մինչեւ արևելք՝ ութը մասունք , նոյնպէս հիւսիսէն մինչեւ արևմուտք՝ ութը մասունք : Հողմացոյց ներուն վրայի կէտանիները իւրաքանչիւր քառորդ հովերուն գարձեալ քառորդ մասը կը ցուցընեն . իսկ այս կէտանիներուն մէջ տեղի պղտի գծերը հողմագծից կէսը կը ցուցընեն : Ո՞ւկն որ դիմացը կողմնացոյց մը կամ թէ պարզ հողմացոյց շրջանակ մը ունենայ , այս ամէն ըսածներս գիւրաւ կրնայ ըմբռնել . վասն զի այս շրջանակին վրայ ութը քամիները իբրև առաջիններն ու գլխաւորները ամեռողջ գծուած են . նոյն պէս մէկալ ութը միջանկեալ քամիներն ալիբր առաջիններուն մէջ տեղէն բըղիած են . իսկ մնացած տասնըվեց քամիներն ալ պարզ գծեր են իբր քառորդք տասնըվեց հողմագծից :

Մէն մէկ հողմագիծ 11° 15' է , որ 32ով բազմապատկերով 360° կ'ըլլայ : Գիտնալու է որ հողմագծից տասնըվեցը հիւսիսային բևեռին սեփականած են , տասնըվեցն ալ հարաւային բևեռին , որոնցմէ ութը հատը իւրաքանչիւր բևեռին աջ կողմը կիյնայ , ութն ալ ձախ կողմը :

Ո՞նչեւ հոս ըսածնիս որպէս զի ընթերցողք ամփոփ ացքերնուն առջեւն ունենան , հետեւալ աղիւսակին մէջ հորիզոնին կամ թէ հողմացոյց շրջանա-

կին 32 հաւասարաշափ բաժանմունք՝ ները կարգաւ կը դնենք, որ հիւսիսէն սկսեալ իբր գլխաւոր կէտ՝ դէպ՚ի արևելք երթալով ու հարաւէն անցնելով արևմուտքէն հիւսիս կը համնին. և ինչպէս ըսմնք այս 32 բաժանման 16-ը

հիւսիսային բեեռին կ'ընծայուին յաջմէ ու ձախմէ, և 16-ն ալ հարաւային բեեռին, անոր համար իւրաքանչիւր բաժանմունք ալ իրեն բեեռին անունն ունի :

ԳԱՂԴԱՄԷՆ ¹	ՀԱՅԵՐԻՆ	ՏԱՃԵՐԻՆ
Nord.	Հիւսիս .	Եւլուզ .
Nord - $\frac{1}{4}$ nord - est.	Հիւս . - $\frac{1}{4}$ Հիւս . արել .	Եւլուզ - $\frac{1}{4}$ Քօրեաղ .
Nord - nord - est.	Հիւս . - Հիւս . - արել .	Փօրեաղ - $\frac{1}{4}$ Եւլուզ .
Nord - est - $\frac{1}{4}$ nord.	Հիւս . - արել . - $\frac{1}{4}$ Հիւս .	Փօրեաղ .
Nord - est.	Հիւս . - արել .	Փօրեաղ - $\frac{1}{4}$ Հիւն աօղ'' .
Nord - est - $\frac{1}{4}$ est.	Հիւս . - արել . - $\frac{1}{4}$ արել .	Լիւն աօղ . - Քօրեաղ .
Nord - est - est.	Հիւս . - արել . - արել .	Լիւն աօղ . - $\frac{1}{4}$ Քօրեաղ .
Nord - $\frac{1}{4}$ est - est.	Հիւս . - $\frac{1}{4}$ արել . - արել .	Լիւն աօղ . . . . .
Est.	Արելելք .	Լիւն աօղ . - $\frac{1}{4}$ Քէշէլլանէ .
Sud - $\frac{1}{4}$ est - est.	Հար . $\frac{1}{4}$ արել . - արել .	Լիւն աօղ . - $\frac{1}{4}$ Քէշէլլանէ .
Sud - est - est.	Հար . - արել . - արել .	Քէշէլլանէ - $\frac{1}{4}$ Հիւն աօղ .
Sud - est - $\frac{1}{4}$ est.	Հար . - արել . - $\frac{1}{4}$ արել .	Քէշէլլանէ .
Sud - est.	Հար . - արել .	Քէշէլլանէ - $\frac{1}{4}$ Քըպլէ .
Sud - est - $\frac{1}{4}$ sud.	Հար . - արել . - $\frac{1}{4}$ Հար .	Գըպլէ - Քէշէլլանէ .
Sud - sud - est.	Հար . - Հար . - արել .	Գըպլէ - $\frac{1}{4}$ Քէշէլլանէ .
Sud - $\frac{1}{4}$ sud - est.	Հար . - $\frac{1}{4}$ Հար . - արել .	Գըպլէ .
Sud.	Հարաւ .	Գըպլէ - $\frac{1}{4}$ Ծոսու .
Sud - $\frac{1}{4}$ sud - ouest.	Հար . - $\frac{1}{4}$ Հար . - արեմ .	Գըպլէ - Ծոսու .
Sud - sud - ouest.	Հար . - Հար . - արեմ .	Ծոսու - $\frac{1}{4}$ Գըպլէ .
Sud ouest - $\frac{1}{4}$ sud.	Հար . - արեմ . - $\frac{1}{4}$ Հար .	Ծոսու .
Sud - ouest.	Հար . - արեմ .	Ծոսու - $\frac{1}{4}$ պաթը .
Sud - ouest - $\frac{1}{4}$ ouest.	Հար . - արեմ . - $\frac{1}{4}$ արեմ .	Պաթը .
Sud - ouest - ouest.	Հար . - արեմ . - արեմ .	Պաթը .
Sud - $\frac{1}{4}$ ouest - ouest.	Հար . - $\frac{1}{4}$ արեմ . - արեմ .	Պաթը - $\frac{1}{4}$ Ծոսու .
Ouest.	Արեմմուտք .	Պաթը - $\frac{1}{4}$ Ծոսու .
Nord - $\frac{1}{4}$ ouest - ouest.	Հիւս . - $\frac{1}{4}$ արեմ . - արեմ .	Պաթը - $\frac{1}{4}$ Գարաեել .
Nord - ouest - ouest.	Հիւս . - արեմ . - արեմ .	Պաթը - Գարաեել .
Nord - ouest - $\frac{1}{4}$ ouest.	Հիւս . - արեմ . - $\frac{1}{4}$ արեմ .	Գարաեել - $\frac{1}{4}$ պաթը .
Nord - ouest.	Հիւս . - արեմ .	Գարաեել .
Nord - ouest - $\frac{1}{4}$ nord.	Հիւս . - արեմ . - $\frac{1}{4}$ Հիւս .	Գարաեել - $\frac{1}{4}$ Եւլուզ .
Nord - nord - ouest.	Հիւս . - Հիւս . - արեմ .	Եւլուզ - Գարաեել .
Nord - $\frac{1}{4}$ nord - ouest.	Հիւս . - $\frac{1}{4}$ Հիւս . - արեմ .	Եւլուզ - $\frac{1}{4}$ Գարաեել .

¹ Եւրոպայի քանի մը գիւտաւոր լեզուաց մեջ ալ, բաց ՚ի խալացւոյն, նոյն անուններն են, քիչ ամ շատ տարբեր ուղղագրութեամբ ու հնցմանք :